

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Կենաց երկու եղերքները :

Սարգուս կեանքը թէպէտ և ամենօրեայ յարատե փոփոխութեանց շղթայակալ յաջորդութիւն մըն է, բայց իրեն գլխաւոր դարագրութիւնները երկու են . որոնք թէ և ամէն մարդու ալ հաւասարապէս սահմանուած, բայց չափած միջոցը, կամ մէկէն մէկալն անյաժ ժամանակը յաւիտենականութե ժամանակագրութեան մէջ միայն նշանակուած է, որուն աղիւսակները հետզհետէ կը ցուցնէ մարդկանց լստուած, լստնք են յոնունդն ու Սահր . զորոնք կրնանք նաև երկու անձանօթ աշխարհքներն իրարու կապող կամրջին, այսինքն Անուութեան և Յաւիտենականութեան երկու ծայրերը համարել . յոնունդը՝ յետագայ ամէն փոփոխութեանցն սկիզբն է, ու պատճառներն ալ իր մէջը կը բովանդակէ . իսկ Սահր՝ ամենուն ալ բովանդակ լրումը կու տայ . բարկ արև մըն է որ չբացուած կոկոնն ալ մէկէն կը բանայ կը չորցնէ, դեռ տախպ պտուղն ալ կը հասցնէ կը թափէ . աշնան փչած քամի մը՝ որ դեղնած տերևները կը հոսէ կը տանի, մշտնջենաւոր կենդանութեան մը դաշտերը պարարտացընելու . իւրաքանչիւր իրեն արդիւնաբեր զօրութեանը համեմատ : Եւս երկու դէպքերուն անպակասելի յաջորդութիւնը, մէջերնին ունեցած անխզելի վերաբերութիւնը, ամենօրեայ պատահունքը, մարդուս կենացը վրայ ազդած զգալի փոփոխութիւնը, այս ամենայն իրաւամբ մարդուս մտածութիւնն ու երևակայութիւնը իրենց վրայ միշտ կը դարձնեն :

Սակայն երկուքին վրան ալ հաւասար է մտաց տեսութիւնը . յոնունդեան ու Սահրուան ձայները զուգարթ կը թրթռնեն ցընէն զգացման թելերը . կամ թէ ըսեմ՝ կը բերեն նոյն զգացմունքը : Ինչո՞ւ մահը տխուր ամսի մը պէս մտաց հորիզոնին վրայ կը տարածուի . ինչո՞ւ ծննդոց տօնական բաժակը մահաշունչ յիշատա

կութեան քամիէ մը յանկարծ կը սառնու ինչո՞ւ բուրգերու և մահաճաններու կ'աւանդեն մարդիկ իրենց մահուան և ոչ թէ ծննդոցը յիշատակութիւնը ապագայ դարերու անցընելու : Սարգուս ըրած այս սովորական մտածութիւնը մահուան յիշատակներն անմուաց պահելու՝ իրաւ անժխտելի խոստովանութիւն մըն է մարդուս գիտակցութեանը թէ անմահութիւն է իրեն ճակատագիրը, և թէ իր տունն ու հայրենիքը յաւիտենականութեան հիման վրայ շինուած է, և թէ իրեն սրտին մեծութեանը համար աշխարհքիս պէս անցաւոր օթեան մը բաւական չկրնար սեպուիլ : Սակայն գիտակցութեանն զատ նաև մարդուս բնութիւնն ալ կու տայ այս բանիս պատճառը : Սարգիային գործոց սովորաբար գրգռիչ պատճառները երկու են . Արկիւղ և Յոյս . ասոնց ուժն է կենաց անխուր դարձնողը : Լստնցմէ մէկը վերցուր, մարդկային գործ մը չմնար : Սահրուան հետ միտքը շուտով կ'ընկերանայ . կը դողանք՝ երբ Արկիւղը զՅոյսը կորսնցուցած՝ կենաց առկայծեալ լապտերը ձեռքն առած մահուան դռները կը զարնէ . վասն զի գիտենք որ մենք ալ նոյն լապտերը մարելով՝ այսօր վաղը նոյն դռնէն ներս պիտի մտնենք : Իայց Յոյսն է չափաւորող Արկիւղին սարսափը, որ հաւատքին վրայ հաստատուած՝ մեր աչացն առջև յաւիտենական միթիթարութեանց երանելի տեսարաններ կը պարզէ, ու լքեալ սրտերնուս վրայ ազդու ներգործութիւն մը կը տպաւորէ : Իհա ասոր համար է որ մարդուս մտաց վրայ այնչափ զօրութիւն ունեցեր է միշտ Սահրուան մտածութիւնը . վասն զի ծայրագոյն Արկիւղի և ծայրագոյն Յոյսոյ կատարումն է :

Պատմութիւնն ալ այս մեր մտաց սարսափ բերող ճշմարտութեան երաշխաւոր է : Եւսն ազգաց զիցաբանական առասպելները հոգւոյն մահուանն է տե ունենալու վիճակին վրայ կը խօսին, քերթողքբանաստեղծելով, փիլիսոփայքըն ալ իմաստասիրելով . Ստիւքս, Բիսերոն, Տարտարոս կամ Սանդարամեան

ու Աղիւսեան դաշտերուն վայելմունքները Յուսոյ և Արկիւղի խառն գաղափարներու պատկերներ են, զոր Սահր՝ անդիու կենաց վրայ մտածել կուտար : Բայսպէս նաև մեր ազգին դիցաբանական բարոյականն ալ ասոր կը համաձայնի . Բայ հայկազնը տասնորեայ մեռելութենէն ետև, նորէն կը կենդանանայ, ու կը պատմէ մեր նախնեացը՝ չարագործ ոգւոց համար պահուած անդիու դատաստանը, ու աս աշխարհքի գործոցը համեմատ ունենալու փոխարէն պատիժն և կամ պսակաւորութիւնը :

Իսկ Նանուզը : — Բայս երկու պատճառները Յուսոյ և Արկիւղի՝ Նանուզեան մտածութեանը մէջ չենք գտնար . վասն զի իրմէն ետև կը սկսին, և ինքն իր անմեղ վիճակին մէջ ծագումն է երջանկութեան : Դեռաբուսիկ մանկութիւնը մեր սրտին վրայ փափուկ զգացմունք մը կը բերէ, որն որ գորովոյ պարզ յուզում մըն է . իրեն հետ ունեցած վերաբերութիւններնուս ժամանակը մեզմէ անցած գացած է, ու մտքերնուս մէջ լծողուցած պարզ յիշատակն ալ մեր սրտին վրայ մեծ տպաւորութիւն մը չկրնար ընել :

Բայց Վրիստոնէութիւնը որ զմարդ Մտուծոյ արժանաւոր ձեռագործն ըլլալը ճանչցուց, ու ամենայն իրօք զմարդ վսեմացուց, իրեն Նանուզեան գաղափարին վրան ալ գերագոյն բան մը կ'աւելցընէ՝ ցուցընելով թէ ինչպէս այն վեհագոյն բնութեանց Տերը իրեն մասնաւոր ախորժ մը կը համարի մարդոյս ստեղծումն, ու պատշաճ՝ կը դատէ բոլոր իր զօրութեամբը (ասանկ ըսեմ) զայդ արարչագործութիւնը կատարել . և յիրաւի . վասն զի իր կերպարանն, իր աստուածային կնիքն է որ մարդուս հոգւոյն վրայ կը գրուի : Եւ այս նախամարդոյն վրայ Սուրբ Վրոց պատմածը ամենայն հոգւոց վրայ ամէն ժամ

1 Այս աւանդութեանը Պղատոնի երախտապարտ ենք . որուն վրայ ուրիշ անգամ առիթ կ'ունենանք խօսելու, լայնաճակատ իմաստասիրին խօսքերն ալ բնագրէն թարգմանելով :

ամէն վայրկեան ալ կը կրկնէ գերագոյն ճարտարապետը : Բայ համար է որ մանկութիւնն այնչափ գորովալիը զգացմունքներ մեր սիրտը կը ծնուցանէ . բաւական է միայն մտածելը, թէ այդ մատաղաբոյս ոգին դեռ նոր Մտուծոյ ձեռքէն կերպարանած, կամ լաւ ևս ըսեմ, դեռ նոր Մտուծոյ շունչէն մասնաւորած է . այն անմեղութիւն, այն շնորհքն, այն վայելչութիւնն որ կը տեսնենք նորածին աղայոց վրայ, որոնք որ մեր սիրտը կը յափշտակեն, հոգւոյն գեղեցկութեանը հաւաստիքն են . և այնչափ ատեն կը պահեն զայդ վրանին՝ ցորչափ կրից ծուխը այդ սրբամաքուր հայելիներուն երեսէն դեռ չէ քալած : Կնքենք խօսքերնիս Սիկտոր Շիւկոյի գեղեցիկ մէկ տաղովը, ուր գեղեցիկ կը նկարագրէ նորածին մանկութիւնը :

ՄԱՆՈՒԿ ՅՈՐՐԱՆԻ

Ի նրսեմ խըշտիկ	Լիճք զըւարձալի
Առ խոնարհ բագնաւ	Ուր ձրկունք սողին .
Ի նինջ կայ մանկիկ	Ալիք խորշովին
Մօրն ընդ ըստուերաւ .	Յեղեգանց ոսկի :
Եւ յանուշն 'ի քուն	
Բիւք իւր վարդափայլ	Յերազեա մանկիկ
Երկրայնոց փակեալ	Նընջեա սրբոխ սէր .
Երկնի տան ողջոյն :	Դու անգէտ ողջիկ
	Ուր արփիդ հոսեր .
Հէշտայինն յերազ	Չերդ անշունչ մամուռ
Դիտէ մերթ մարմանդ .	Գընաս դու անփոյթ
Ընդ ափամբ զաւազ	Հոսանաց 'ի պոյտ .
Լըցեալ յագամանդ .	Այլ նընջեա համբոյր :
Բոցաձեմ զարփիս,	
Ուօրիտրդս ընդոյր	Ազու զըւարթուն .
Ի ծղիս ձիւնաթոյր	Յուզուողդ քունես ,
Գիւրդ բարձեալ ոգիս :	Ուանհանգըստութիւն
	Ձեռամբ ցըրտակէզ
Ո՛վ զմայլմանց անուրջ .	Ի ճակատդ ազնիւ ,
Երազէ զաղբիւր ,	Ուր ոչ մի կընձիւռ .
Եւ ձայն քաղցրաշունչ	Եղբնգամբ ժըպիրհ
Ի խորս անդ 'ի ջուր .	Ոչ դըրեաց . « վաղիւ » :
Քորք իւր գեղագոյն	
Թըւին մերձ առ հայր ,	Նընջէ անմեղիկ . —
Եւ թեւս առեալ մայր	Հրէշտակք լուսագեղ
Իւր հաւուց հանգոյն :	Որ գիտես կանխիկ
	Ըզմարդկան նըսէհ ,
Բիւք անդ հէշտական	Չնա տեսեալ անգէն
Պարզին յանդիման ,	Անտրտում անհոգ .
Ի վարդ և շուշան	Ի ձեռսն արտասուօք
Տուն լըցեալ համայն .	Համբուրիկս ածեն :

Շքրթունքն անդ հըպին Այլ անդուստ մայրիկ
 Ընդ մեղուն ընտել. Բոժար յորորել,
 Սա առ ցող նոցին Համարի՛ պարիկ
 Մընչէ. « Գարրիէլ », Չար եկեալ ընկճել.
 Հրեշտակն առ նրմին Կայ ընդ նա յակճիւս,
 Շարժէ հուպ զորրան, Եւ լքսէ մընջել.
 Մի մասն 'ի բերան, Եւ 'ի մի համբոյր
 Միւսուն 'ի յերկին: Տայ նրմին ժըպտել:

Ուրիշ գեղեցիկ տաղով մ'ալ կը նկարագրէ թէ դեռաբուսիկ տղան ինչպիսի անոյշ ու գորովալից զգացմունքներ կը ծնուցանէ ազգատոհմի մը սիրտը:

ԳԵՐԴԱՍՏԱՆ

Մինչ երևի մանկիկ՝ շուրջ պար ընտանեաց
 Խընդան 'ի ծաղբ. յաղու և վառ այն հայեաց
 Արծարծին աչք ամենից:
 Եւ արխրագոյն բազմակընճիւն անդ ճակատ
 Պարզի յանկարծ մանկանն 'ի տես սըրտակաթ
 Կայտուել անմեղ հրճուակից.
 Թէ զսեամս 'ի մորչ պատէ յունիս, կամ ձրմեռն
 Ըջխարուկիւ 'ի խուզն 'ի ներքս՝ առ 'ի յեռ
 Կըցէ զաթուս երերուն,
 Երբ գայ մանկիկ՝ խիճն հասանէ բերկրավառ.
 Յընծան, խայտան-ըննա ձայնեն- և անդ մայր
 Դողայ 'ի քայլուն նորուն:
 Մերթ արկանեմք միջ խօսս, - ըզբոց շարժելով-
 Ըջհայրենեացն, ըզպուկտից, զԱստուծով.
 Զհոգւոյն՝ յաղթս վերամբարձ.
 Եմուս մանուկ՝ բարեաւ մընայք զերկնից բունք,
 Հայրենիք սուրբ քերթողք. և լուրջ հեթեթանք
 Ի ժմիտ փոխին յեղաբարձ:
 Ի գիշերի՝ մինչ փառս ոգիք երազեն,
 Կեղերջաձայն յորժամ 'ի սուգ հեծեծեն
 Ալիք հեծեալ յեղեգնուտ,
 Թէ այգն յանկարծ յեղերց ծագէ զերդ լապտեր.
 Ի լոյսն՝ ընդ անդ զարթնու շըշուկ խընդաբեր.
 Հաւուց մըրմունջ, պղինձք 'ի թունդ:
 Մանկիկ, գու այգն էս, և ոգիս է այն գիւր
 Որ զքաղցրաբոյր ծաղկանց շընչէ զոգս 'ի սփիւս,
 Որ առ 'ի քէն գայ բուրեալ:
 Անձն իմ պուրակ նրսեմ ոստովք թանձրակուռ
 Ի քէն ևեթ լընու յաւաջ քաղցրալուր
 Եւ 'ի նըշոյս ոսկեփայլ.
 Զ'ի քաղցրութիւն քո գեղեցիկ աչք զեղուն,
 Զ'ի քո փափկիկ ձեռիք օրհնեալ և սիրուն
 Դեռ ևս անփորձ ընդ չարիք,
 Երբէք մատաղ հեարք 'ի մեր կաւ կոխեցին.
 Գըլուխ սըրբիկ, խարախագեղ հերք փայլն,
 Ոսկեպրսակ հրեշտակիկ.
 Դու տապալին 'ի մեղ անբիւծ աղանեակ.
 Ոչ ոտք գողարիկ գեռ շըրջելոյ 'ի հասակ,
 Թեք 'ի կապոյտ է փետուր.

Հայիս յաշխարհ, անգէտ ելով գեռ նրմին,
 Կոյս երկակի. մարմին անբիծ գըլխովին,
 Հոգի՝ անախտ և մաքուր:
 Ո՛վ, զի սիրուն քաղցր 'ի ժըպիտան է մանկիկ.
 Միտք գիւրալուր, ամենազգած իւր ձայնիկ
 Եւ գիւրամոք արասուոք.
 Թափառէ զաչս 'ի զարմացումն հիացիկ,
 Կեանս յամենուստ շընչէ ոգին իւր փափկիկ,
 Եւ 'ի համբոյր գան շըրթունք:
 Տէր, մի տացես ինձ և որ ինձ սիրելիք
 Ելբայր, ծանօթք, բարեկամ և թշնամիք
 Անգամ 'ի չարն ահարկու,
 Մի տեսանել, Տէր, անծաղիկ ըզգարուն,
 Զվանդակ՝ առանց թըռչնոց, զբըճիճն անմեղու,
 Եւ 'ի մանկանց զիրկ՝ ըզտուն:

Հ. Խ. Գ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Բեդրպարկի ոստմեակաւ անխորխոսները:

Մեծին Պետրոսի զարմանալի հանձարը որ ամենուն ծանօթ է իր ըրած մեծամեծ գործքերովը ու ան շինած քաղաքովն որ քիչ ատենի մէջ Եւրոպիոյ երևելի ու առաջին քաղաքներէն մէկն եղաւ, ինքը նոյն հանձարը առանձին մտադրութեամբ բանեցուց աս քաղքիս մէկ թաղին վրայ, որն որ Վսիլեան կղզի կը կոչուի, ու ճանապարհորդաց համար Վեդրպուրկի տեսնալու առաջին տեղերէն մէկն է: Ըս կղզիս որ՝ Եւա գետին մէջն է, մեծն Պետրոս կայսրը կ'ուզէր որ եկեղեցականաց ու ազնուականաց բնակութեան թաղ ըլլայ, և միանգամայն վաճառականութեան կեդրոն. և Վենետիկ ու Բիսդերտամի պէս ալ ջրանցքներ ձևացընելով քաղքին մէջը, որ արևելքէն ու հիւսիսէն եկած նաւերը ուղղակի հոն երթան ու իրենց բեռները հոն պարպեն:

Բայց Մեծն Պետրոս ուրիշ աւելի մեծ ու կարևոր բաներու զբաղելով՝ չկրցաւ մտքի դրած աս խորհուրդս առաջ տանիլ. բայց հանգերձ այսու ամենայնիւ աս կղզիս ուրիշ կողմանէ նոյնպէս երևելի եղաւ. վասն զի բոլոր